

Թթղշուառ կենաց իմ սին ծաղկի թարշամի,
Փոքր միւս եւս ու' ընդ հուալ անկցէ ի հիւսսի.
Ճահիճաբեյս զի՞նչ առնիցէ հէք քընար,
Երբ վսեմական լըսեն քերթուքը անբարբառ,
Անզօր ճընճղուկ զի՞նչ կարիցէ յիւր սըսիչ,
Երբ լուռ գիտեն ժընունդք երգոց բարձրաթուիչ..
Ո՞հ վարանաց տըխուր յաւուրս այսոսիկ,
Զի՞նչ է առնել, թէ գուրք քերթողք կայք լըսիկ.
Յաւուրս յոր ամպք այնքան մըթինք են բզմեօք,
Յոր արփենույն ոչ զերդ յատաշ ծագին շողք.
Յոր կենցաղոյս ամէն ուղիք խաբեքայք,
Վաշիք գահապէքք, դարանակալ պողոտայք,
Յոր սուրբ հաւատք, կրօնք և յոյս և համայնք,
Ի մութ երկրաւ կան թաթաւեալ աննըշանք.
Յոր ի ճակատ հանուրց քրտունք կապուտակ,
Եւ հեծութիւնք խառնեալ հիգին յալզաղակ,
Յոր և մանկիկ ունի ցաւոց ըզբաժին,
Մանկիկ որ զեռ այն ինչ բաց զաչս իւր յարփին,
Յոր միշտ զերկրաւ քերեմք, պանդոյիր, ի ոա.

Ոչ կարացեալք թռանիլ ազատ ի բարձունս,
Յոր դաշտք ամէն շողան արեան ի բոսոր
Ուերկիք թընդայ շանթից յորոտ մարտագոռ.
Յոր այնքան մալք ո՞ն անզաւակ կան ի թուխս
Ու այնքան եղբարք և քորք հեղուն արտասուս,
(Եւ այդ առ ի՞նչ. զի գոտոզաց տենչք լըցցին
Եւ փառասէրք յաթոռս իւրեանց պանծասցին)
Յոր, ով ցաւոց, մեր վատարալդ հայրենիք,
Աւուր աւուր անշրբանայ ընկեցիկ,
Յոր աւերակս իւրաքանչիւր յաւելու,
Ի կործանեալ մեր գահ ուր միայն երգէ բու.
Յոր մահաբեր անզուգութեան չար ծընունդք,
Կիրք գառնարմատ, նախանձայոյզ յար վիճ-

Ո՞նց յայս աւուրս, լըռե՞ս քերթող, անմըռունչ,
Հայր որդեսէր թողի՞ս ըգմե՞զ անտերունչ,
Ոչ ի պարզոյ հըսկեն անքուն նաւապետք,
Այլ մինչ ամսլրոսք, մըրթիկք և շանթք ահափետք,
Չեն չեն զինուց պէտք, մեծ քերթող, յանդորրու
Այլ մինչ շողան դրօշք թշնամեաց ահարկու.
Երգեա՞ Նեւոնդ, և պարզեսցին ճակատք մեռ

1. Կ. Գարբագաշ այս գերզզայուն քնարականով իր խոր պաշտումը կը ցուցնէ հանդէպ Ալեհանի հանձարին, և սիրացեալ յուշերուն հետ համարդական վերըիշումներ ընկելով անոր թերթուածներուն: լր. լո.

Ալմագ և թախիծք փարատեսցին ի քո չէր :
Սիրտք վրդովեալ զորս եղ նախանձ վեր ի վայր
Խապաղելով ո՞հ զօդեսցին սիրաբար .
Աչք թշնամիք սքովեալ ի քու վրիժուց ,
Զայն հերքելով , ակնարկենցեն անզայրուց .
Հէքն հայրենիք յանժամ ի լոյս վերկենցաղ ,
Զքեզ օրհնեսցէ , Մեծըդ Ղեւոնդ , որպէս վաղ ,
Երգեա յաւերժ և քեւ ծընցի Ոսկի գար
Քեւ վերստին դարձին մեր փառք աննըշմար ...
Տի՛ Արեւելք ... անդպր կառ զքու աշկունս ,
Անդ և զզմիտս ... տես զայն ահեղ փոփոխմունս .
Ջի՞նչ տեսանես ... է զուարթագոյն Ալշալոյս ...
Դագի՞ արեւ . մեր հէք զրոհին ... է՞ մեզ յոյս ...
Ու մի շըզունչ ... խաւար տիրէ անդ մըթին ...
Փաւա՞ր մըթին ... օ՞ն անդը ի վեր քերթող իմ ,
Ողերս Ոգւոյն արկ հայրենի մըխիթար ,
Որ յարտասուս բազմի Մասեաց ի կատար ,
Հացցէ նա քեզ զզգունս բացցէ տաճարին ,
Ցոր զբաղդ Հայոց եղին խորհուրդք Անմահին .

Յուս աներկիւլք . քեզ եւ եթ անկ մըտանել .
Եւ ըզչոգւյն տառս համարձակ համբուրել .
Մն անդք ի վեր... ի վեր մըտօք ամբարձիր ,
Աստուածագիծ գու ըզմատեան ընթերցիր .
Են թէ յորժամ հասցեն ո՞ն բաղդք Հայկազանց ,
Յ՞րբ յարիցեն նետք ի փոշոյ փառազանց ,
Ենդանութիւն շնորհել ազգիս և նեցուկ .
Ե՞րբ տարուքեր աստանդեսցուք թագազուրկ .
Են շողայցէ աստղ հայրենի փայլական ,
Փըշուառութիւնք , ալէտք առցէն ըզգալիճան...
Ն՞աւ իցէ օր պայծառ Ազգիս յարութեան ,
Ե՞րբ աստ գերկրաւ մեք յածիցիմք ի մըթան .
Կտորհրդաւոր , Ղեւոնդ , զայն գիրս ընթերցիր ,
Հն , ընթերցիր... և յետ առ մեզ էջ յերկիր ,
Կ պատմել մեզ զոր ինչ և գու անդ տեսեր
Կ ըսփոփեա զմեր սիրտ յանձուկ կարեվէր .
Արձո՞ , Ղեւոնդ , զարձո՞ առ մեզ զքո աչկունս ,
Երթող սիրոյ խնայեա զըթած յիմ արբունս ,
Իրգ մի սփոփիչ կամիմ ի քէն Հայր Արգոյ ,
Փող հընչեսցէ Բիւզանդիոն ի ձայն քոյ .
Աշշա անողոք զիս պարանեն տիրազին
Տրգեա՞ Ղեւոնդ կ ուստօն համան նիստէսին...¹

¶nLhu, 1 UwJhu 1856

Zugmeyer *Zugmeyer*

W. M. B. S. N. B. W.

(ի իւնյանց Յովհամենու Միհնելոյիսնան տպագրապետի)

Գու օրիբորդ յաշս երկնագոյն,
Որ աշխարհիս ի կեղրոն՝
Զահ վառ յաջոյդ յաւէտ կանգուն
Պսակես զայր քաջ և ըզգօն.
Ըգբեզ դուստր յլացաւ որ Են,
Եւ զսիրտ մարդկան գերերուն
Ընդ մահացուացն որչափ և Են,
Կանգնեաց քեզ ջահ հաստատուն:
Փառք Քեզ յաւէտ որ անուշակ
Քան զհիւթ մեզուաց ես ի քիմս.
Քեւ ձեռն ի ձեռն սիրապսակ՝
Զընկելութեան կանգնեմք հիմս:

Նա, երբ ի դաշտ թռամբս զառք
Տրոփեն նժոյզք զառիին կարգք,
Երբ շանթիս բիւր ձգէ ուումբ,
Կարկտի կապարք... ամպք ծծումբ...

Երբ փոթորկին դրօզք հանդէպ
Գոռան անօթք... Ահեղ դէպք...

Զայնէ Քեւ Պետն ի ժամուն
«Արիք», օ՞ն... ձեզ մահ վատն անուն:
Այո՛ այո՛ բիւրաւոր Են
Աքանչելեաց Քոյոց վէպք.
Աչացդ ի թարթ, հմայօրէն
Զարքն ի բարի փոխին դէպք:

Դու, չեւ ուրուք տեսնալ զարեւ
Առ մայրն երթաս այցելու,
Եւ ծնանի մարդ խայտայ նա քեւ
Մօրն ի ստեանց շիթս աղու:
Քեւ ոմն ապա սերմանէ զանդ,
Եւ միւսն յալեաց դիմէ ասու,
Քեզ յոյս նոցին մնասցեն պատանդ,
Եւ անդէն բերք լցցի՝ լսու:

Աս ոմն ի թերթ հեղու եւ բան,
 Եւ նա ի գործ է ճարտար.
 Ծիծառն ի շիւլս հիւսէ զիւր տուն
 Շերամն զթել, սարգն զլար:
 Այսպէս յիշխանն և ի ճնշուկ
 Զափով բաշխի քոյդ նուէր,
 Ի՞ օրօրօցի անմեղ մանուկ
 Բազուկս առ Քեզ ունի վեր:

h q. qn|hu, 1850 qh|ut. 28

ՅԱԿՈՅ ՈՍԿԱՆ ԿՈԹՈՂԵՑՆ

Նա՞, երբ ի դաշտ թուանին կառք՝
Տըսփեն նժոյգք գոռհին կարգք,
Երբ շանթիս բիւր ձգէ ռումբ,
Կարկտի կապարք... ամպք ծծումբ...
Երբ փոթորկին դրօշք հանդէպ
Գոռան անօթք... Ահեղ դէպք...
Զայնէ Քեւ Պէտն ի ժամուն
«Արկք», օ՛ն... ձեզ մահ՝ վատն անուն:
Այու այու բիւրաւոր են
Աքանչելեաց Քոյոց վէպք.
Աչացդ ի թարթ, հմայօրէն
Չարքն ի բարի փոխին դէպք:

Յոյսդ իմ
յ ձեռն ի բուռն կալայց ցորչափ
յաշնարհիս կեամ աքսոր.
Երբ աւուրց իմ լցեալ չափ
ոգէտս հակի մէտն ի կոր,
հութ լերին բարձր ի կատար
ն ինձ ի զլուխ իջանէ,
ընդ կենաց սեպ քարաժայու
ու զանգուածս և զլորէ,
կուրծք յուզին խոնջ վեր ի վայր,
բոց կենաց լավիլզէ
տի կանթեղն իմ իւղասպառ
աստղն ի մուտս իջանէ...
մեռելոց երթամ ի գաշտ